



ՕՐԱԳԻՐ ԶՄԻՒՌՆԻԱՅ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱՆՆԵՐԻ ՏԱՐԻ

ԶՄԻՒՌՆԻԱ ՈՒՐԲԱԹ 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ 1859

ԹԻՒ 611

ԶՄԻՒՌՆԻԱ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

Կարողութիւն քաղաքական կացութեան մէջ խաղաղասիրական նոր փոփոխութիւն մը չեմք տեսներ : Գործքերը միշտ տարտամ, կասկածաւոր և տարածայն վիճակի մը մէջ կը գտնուին . և թէպէտ կը հաստատեն թէ տէրութեանց ժողովը մտերմ պիտի գումարուի կարգադրելու համար խաղաղութիւնը ամուր հիմանց վրայ հաստատելու համար, սակայն քանի որ տարածայնութիւնը մեծ տերութեանց մէջէն վերցած է, դժուարին կերակ մը լեւորական ժողովը մը գումարումը . քանզի Նիզիւն, ինչպէս յայտնի է, իւր քաղաքական սկզբունքը ունի ի մասին խաղաղ գործոց և կը գահանջէ որ ժողովը անդամները նոյն սկզբունքն ամենին չհնաւանն : Գաղղիան դքսութեանց նորոգութիւնը կուզէ . ըստորում : Ա իլլոֆրանսիայի հաշտութե գաշնագրութեամբ կապուած է որ դքսերը վերադարձնեն իրենց երկիրը :

Այն ինչ այս գումարութիւնները այսպէս ի կախ մնացած են, միւս կողմանէ գրգռութիւնը կասկածը և ատելութիւնը աւելնալու վրայ են ի մէջ Նիզիւն և Գաղղիայ ժողովուրդը և կուսակարութեանց : Այս բանը խիստ ցաւոյի է ու ևս առաւել կը շփոթեն և կը գումարացնեն եւրոպական գլխաւոր խնդրոց կարգադրութիւնը :

Մտածելի Մորիսի Ռոսի օրագրութիւնը ներք մէջէն ընդարձակ և թշնամական յոգուած կը հրատարակեն իրենց թուոյն մէջ որ ի 7-19 նոյնմբերի, ընդդէմ գաղղիացի ժողովուրդեան և Գաղղիայ կառավարութեան : Այս յօդուածները երկիրը զարկ տալու թիւն մը ըրին խաղաղասիր հասարակութեանը վրայ . քանզի յիշեալ օրա-

գիրներէն առաջինը՝ լորտ Նիզիւն թիւն թեւադրութեամբ կը հրատարակուի և երկրորդը՝ Նիզիւն ժողովուրդեան գաղափարացը և համոզմանցը հաւատարիմ թարգմանն է և ամենա կարող օրագիր մը . վասնորոյ այս թերթերուն մէջ գրուած խօսքերը՝ հայերէն օրագրաց կամ ուրիշ հասարակ լրագրութեց գրածներուն չեն նմանիր, այլ քաղաքական մեծ ծանրախոշորութի մը ունին : Կը հրատարակուի մը վարը յիշեալ երկու յօդուածոց մէջէն կտորը և Փարիզի Ռաբլի օրագրոյն պատասխանը, աղաչելով մեր յարգոյ ընթերցողները որ հաճին ուշադրութեամբ կարգադրու զանոնք : Այլ պիտի տեսնեն թէ իբրև ունի մը գրուած թէ Կարողութիւն քաղաքական նութիւնը տարտամ, կասկածաւոր և վտանգաւոր խի վիճակի մը մէջ կը գտնուի :

Ահա ասիկ Մորիսի Ռոսի օրագրոյն մէջ հրատարակուած յօդուածը .

«Խիստ քիչ ուշադրութիւն մատուցինք շնչնեւրուն, զորս մօտ ժամանակներու օրագրութիւնը ոմանք արածեցին ի մասին յարձակման մը՝ զոր Գաղղիան հաստատուն մտքը որոշած է, կրնին, ընելու ընդդէմ Նիզիւն, այն ժամանակը ցուեցանք որ Ա գղղիացիները այս անհիմն ձայնին պատճառաւ անհանդարտութեան և վախի մէջ ինկած են : Ի վերայ այս ամենայնի չեմք կրնար ուրանալ թէ այժմ Կարողութեան այնպիսի ճգնաժամ մը մէջ կը գտնուի որ անկարելի է գուշակել թէ անոր վախճանը ինչպէս պիտի ըլլայ : Ամեն կողմերէն հարկընդ կը ծածկուի մըրկածուի ամ պիտի և ոչ որ կրնայ զրոյցել թէ հոյժ ուր պիտի հրէ այս ամպերը և ուր փոթորիկը պիտի կրնայ ծագել : Կարողութեան յատկ մինչև ցգրուի զինեալ է և ըն սպանանալ օր և կասկածանօք, սակայն իւր քաղաքական կացութեանը մէջ ա-

մեն բան սնորոշ և տարտամ է, և արժանիքաւ կոյտերու կը նմանին որ առանց կարգի և առանց բազակցութեան, ըստ գիպաց, աստանդական կը թափառին : Գաղղիան կը սպառնալի որ ուստի որեւիցէ ճգնաժամուն վախճանը, Կարողութեան առաջին զինուորական տէրութիւնը չկրնար անտարբեր հանդիսատես մնալ քաղաքական երկրաշարժին որ կերկի թէ կը սպառնայ : Բայց չեմք կրնար ըսել թէ այս զինուորական պատրաստութիւնները յատկապէս մեղի դէմ են . քանզի այս ենթադրութիւնը ուղիւ տրամաբանութեան դէմ է և միանգամայն համաձայնիր վեհանաձեանական զգացմանց այն վեհապետին որ կայտերական գահը ելլելէ ի վեր մեր հաւատարիմ գաշնակիցը եղաւ, և որ հաղաբար կերպիւ յայտնեց մեզի հետ միշտ միմիկ ըլլալու իւր բաղձանքը : Օ իարդ և իցէ, հիմակու հիմակ սպառնալիքը և զինուորական պատրաստութիւններ ընելու անհրաժեշտ պարագ մըն է Նիզիւն նման երկրի մը՝ որ պէտք է ամեն բանէն առաջ վտահ ըլլայ թէ որեւիցէ յարձակման վախ չունի ամենեւին» :

— Մտածելի Ռոսի օրագրոյն նոյնմբերի 7-19 թուոյն մէջ կը կարգադրուի .

«Բանի մը օր կայ որ հասարակութեան ուշադրութիւնը հրաւիրեցինք ի վերայ արտաքին կարգի վարմանը Գաղղիայ կառավարութեան և գաղղիացի ժողովուրդեան ի մասին (Նիզիւն) : Այս ժողովուրդեան և այս կառավարութեան հետ ոչ միայն հաշտ եմք, այլ և, գոնէ անուամբ, անկեղծ բարեկամութիւն և մտերիմ գաշնակցութիւն ունինք, այսու ամենայնիւ ամեն կերպ միջոցները ի գործ կը դրուին հասարակաց կարծեացը վրայ սպառնալու մը ընելու և ատելութեան սաստիկ օգի մը մեզի դէմ յարուցանելու համար : Կիցիցականները կամբաստանեն

ՔԱՂԱՔԱՆՆԵՐԻ ՏԱՐԻ

Այս օրագրի խմբագիրը՝ Միլոն Կանդիսի :

Չեր հանդիսին հսկողներէրի 20 թուոյն մէջ Արաբացի վերաբերեալ յօդուած մը տեսնելով՝ «հարկ սեպտեմբրի անոր վրայօք հետեւեալ պատասխանը ձեռն ուղղելու» :

Յիշեալ յօդուածը ուշադրութեամբ և հանդարտ մտքով կարդացի, և անոր մէջ զոր տեղը փոխուեցի որեւիցէ օրինաւ որ փաստ մը որ կարող ըլլայ արդարացնել զմեզ զարմանք զոր կու զգէք ինձ՝ կասկածելի կամ ճիշդ կերպիւ հերքելուս համար (կըսէք) ժողովուրդը Ռոսի օրագրոյն յօդուածը, որ կանտրոլի շայտը և իրենց առաջնորդին մէջ եղած խառնութիւնը այնպիսի կերպիւ կը պատմէր, որ ազգին պատուոյն կը պաշտէ :

Արեւի ըրարեկամ, ենթադրեմք վայրկեան մը թէ Արաբացի մութ կերպիւ հերքեց յիշեալ լրագրոյն յօդուածը . բայց վերջապէս ազգին պատիւը պաշտպանելու համար գոնէ պղտիկ ծառայութիւն մը ըրաւ : շայտ հասարակութեան զինքն ընելով նոյն յօդուածը և ազգին երեւելեաց ուշադրութիւնը հրաւիրելով անոր վրայ : Բայց զոր «ցաւելով կըսեմ», ինչ ըրիք . և ոչ նոյն պղտիկ ծառայութիւնը մատուցիք ազգին . և յանցաւոր լուծութիւն մը պահելով ձեր քաղաքին մէջ և ձեր սեպտեմբրեան հրատարակուած թշնամական յօդուածոյ մը վրայօք պատճառ տուիք հասարակութեանը հաստատութե ժողովուրդը գրածը անհիմն չէ : Հիմա ևս, փոխառնակ ձեր պահասութիւնը և կրտսանդնու պղտոյ

հայերէն ուրիշ լրագրութեանց դատասպարտելու անհոգութիւնը ճանաչելու և լռելու, փոխանակ կըսեմ ձեր աչքին վրայ եղած գերանը տեսնելու՝ ձեր բարեկամին աչքին վրայի մտտացածին փուշը կը տեսնէք և կը մեղադրէք զնա առանց իբրևանց :

Այլ յիշուի չեմ կրնար խմանալ թէ ինչ իբրևամբ Արաբացի այս ընթացքը կը գատակարարէր, որ ընդ հակառակն շնորհակալութեան արժանի է . ըստորում անոր նպատակը ազգային օգուտն էր . և այս օգուտը ձեռք բերուեցաւ : Ռոսի Սիլվիոն պարտաւ որեցաւ, Արաբացի ճիշդ հերքում տեսնելով, պայծառ կերպիւ հերքելու ժողովուրդը յօդուածը, որով թէպէտ քիչ մը ուշ, թէպէտ և Արաբացի գրգռութեամբ, բայց վերջապէս ծառայութիւն մը ըրաւ ազգին : Արեւի, ինչպէս որ վեր ըրինք, ի զմիտ լրագրոյն ազգասիրական նպատակը ձեռք բերուեցաւ . և հոգ չէ ինձ, որ ամենը կուզեն այլ այլ կերպիւ մեկնել անոր գրածը :

Հիմա ես ալ, կուզեմ պարզ կերպիւ հարցնել ձեզ, սիրելի բարեկամ, թէ ինչո՞ւ համար Սիլվիոն հսկողներէր 10 թուոյն մէջ պայծառ կերպիւ հերքեցիք ժողովուրդը նոյն ամսոյն Յին հրատարակած յօդուածը ի մասին «կատրոլի շայտը խառնութեանը, որ այսօրուս օր արեւմտեան լրագրոյ պէս պայծառ կերպիւ յիշ, որով յետեւ ճիշդ և պարտաւ չունիք ուրիշներուն պէս : Ինչո՞ւ համար կրտսանդնու պղտոյ հայերէն ուրիշ լրագրութիւնները, ինչո՞ւ համար ազգային աշխարհական և հոգեւոր գերագոյն ժողովները չհերքեցին . հրատարակուած յիշեալ յօդուածը մինչև ց 16 հսկողներէր, յարուած երեւեցաւ Արաբացի ազգասիր-

ական հերքումը . զոր դուք ճիշդ կամ կասկածելի կանուանէք և չէք հաւանիր անոր : Կարծեալ ինչո՞ւ համար, զինի հսկողներէր 16ին, զինի ազգին երեւելեաց ուշադրութիւնը այս բանին վրայ հրաւիրուելու «հայերէն ոչ որ բերան չբանար արժանի պատասխան մը տալու անոր», ինչպէս գուցէ կըսէք : Արեւի այս բանին ներքեւ իբր մթութիւն կամ կասկած մը կայ, ուրեմն այս գործը արեւմտեան լրագրոյ պէս պայծառ չերեար :

Հաւատացէք ինձ, յարգոյ բարեկամ, թէ Արաբացի 608 թուոյն մէջ յիշեալ յօդուածը գրած ժամանակ ամենին միտքս կասկածանայ ներքեւ ձգել չէր «կատրոլի գործը զոր վեր ի վերայ կը ճանաչելի և անոր վրայօք Սիլվիոն և Սիլվիոն հրատարակած յօդուածները ուշադրութեամբ կարդացեր չէի : Աւշագրութեամբ ալ կարդացած ըլլայի, չէի կրնար ներքեւք ինձ որ զրոյցեմ, կատարեալ վստահութիւն ունենալ անոնց պատմածին վրայ, ըստորում մարդիկ են և կրնան սխալուիլ, Բայց երբ որ Սիլվիոն հսկողներէր 20 թուոյն մէջ ձեր յօդուածը կարդացի, որով կուզէք կերպիւ մը բանագատել զնա որ ձեր ունեցած կարծիքը ունենամ ի մասին «կատրոլի գործոյն, երբ որ տեսայ թէ անոր վրայօք ձեզի համամիտ չեղողները ձեռք և տկար աչք ունին կըսէք, կասկածը միտքս մտաւ, և սկսայ քիչ մը մտածել և խորհիլ :

Ուստի, մտածելի թէ «կատրոլի շայտը և իրենց առաջնորդին մէջ պատահած ցաւալի իր խառնութեանը վրայօք եղած դատաւիճիկը չհրատարակուեցաւ ոչ լրագրաց միջոցաւ և ոչ ուրիշ կերպիւ : Կարծեալ ազգային աշխարհակալ

և օրագրութիւնները կը թնաման են զմեզ այնպիսի մոլեգնութեամբ մը որ իւր իսկ չափազանցութեամբ և տգիտութեան ծանրութեամբ ներքև կը շարժուի : Գաղղիացի բոլոր ազգը սովորեցաւ մտածելու թէ իւր գաղտնիքին հետ պատերազմը ամենին հետաւոր զէպք մը չէ . և զօրք բանակը կը սովորի գուշակելու այսպիսին մէջ այն օրը , յորում ճոխ երկրի մը կայուտ կալու պուտը պիտի վարձատրէ իւր քաջութիւնը և պիտի կոտորուի հարստանալու համար ունեցած իւր անյագ տենչը :

«Սուսից կրնայ ծագիլը կը հարցնենք հիմա , մեզի գեմեղանք այս ամեն ցասումը և ատելութիւնը , ինչ գրգռութեան պատճառ տուած ենք , որ կարող ըլլայ բացատրելու այս անսովոր երեւոյթը , այսինքն ազգ մը որ տակաւին երէկ խաղաղութեան բարեբաւոյնի արուեստից անձնանկէր , եղած էր , յանկարծ արօրը սրայ հետ կը փոխէ և հաստատուն ցոյցեր կուտայ այս սուրը մեր կուրծքը խոթելու համար ունեցած իւր ցանկութեամբ : Ընթէ անցնենք անգամ մը այս երկու տէրութեանց յարաբերութիւնները և տեսնենք թէ արդեօք մեր վարձուքին մէջ կրնանք երեւան հանել այնպիսի գրգռութիւն պատճառներ , որոնք կուտան ըլլան զիտեղիկը որ կը սպառնայ մեզ , և որուն սակաւ առ սակամօտենալուն՝ անհնարին է մեզ անտարբեր հանդիսատես մնալ » :

Յիշեալ օրագրի վրին յառաջ բերելու իտալական խնդիրը , Սուսից ջրանցքին դործը , և անբութեան ժողովոյն գումարուելուն խնդիրը , Սուսից կառավարութեան վարձուքը կը շատազօյնէ այս ամեն խնդիրներուն մէջ և կը լսէ :

«Սուսից ամեն ծանր վէճ մը ըլլալու այս երկու կառավարութեանց մէջ , և թէ պէտ մեր կողմանէ մեծ փափագ կը ցուցնենք բարեկամական կապակցութիւնները հաստատուն պահելու , այսու ամենայնիւ բարձրագոյն պատրաստութեան ճամբու մը մէջ կը գտնուի մը , որոնք թէ Սուսիցի և թէ Վաղղիան ծանր տուրքերու և պատերազմին չարեացը ներքև կը ձգեն » :

«Վաղղիացոց կայսրը միայն կարողութիւն ունի փոխան մը տալ իրաց այս օրինակ վիճակին . որ օրէ օր ևս առաւել կը թնամայ և կը պարտաւորէ զմեզ խնդրելու որ Վաղղիան աւելի յայտնի կերպիւ խնայեն իւր միտքը՝ փոխանակ պահպանելու զի զիջքը գաղտնիցութեամբ , որուն անգամներէն մէկը կը սպառնայ ինչ որ միտքն ունի գեմ յարձակելու համար , և միտքը կը սպառնայ » :

կամ հոգեւոր գերագոյն ժողովոց կողմանէ պաշտօնական տեղեկութիւն մը չհրատարակուեցաւ ի մասին անմեղութեան Վանարմայի առաջնորդին , խորհեցայ նաև թէ անանք կրնան թէ յիշեալ եկեղեցականը՝ ուր որ առաջնորդութեան յուղարկուեցէ՛ այնտեղ զմեզ ազգայնաբար կախ և խառնութիւն մը պատահէր է : Միտքս ինկու գարծեալ երկու ճիշտագոյն պատմութիւնը , ըստորում կը լսէք թէ Վանարմա գանուող իմ քաղաքակիրթներէս կրնամ տեղեկութիւն առնուլ , Սուսից զմիւսնայի հայերուն հետ շոգենաւուն մէջ անմեղեցայ կոտորուածուցիւնն ի զմիւր վերադառնալուս՝ որոնք Վանարմային կու գային : Ասոնց մէկը՝ Երիտասարդ և միւր ծերունազարդ անձ մըն էր և իրարու մօտ ազգական : Կրտստաբարդը կը պաշտպանէր և ծերունին կը քատապարտէր Վանարմայի առաջնորդը : Այլև մտածեցի թէ , դուք սը ուրիշ հաստատուն փաստ մը չունիք յառաջ բերելու , այլ կը լսէք թէ Սուսիցի և Սեւանի յայտնիքն իրաց քրտանները ճշմարիտ են , փաստիկ «ազգային լրագրաց մէջ սուտ կամ սխալ տեղեկութիւն մը գտնուէր նէ՛ , ազգային աշխարհական կամ հոգեւոր կառավարութիւնը , իր պատիւը պահելու համար , ազգ մը ընելու կը պարտաւորէր լրագրագետներուն և պահանջելու որ իրենց սխալը ուղղեն . ասի չեղաւ . ուրեմն հայ լրագրաց գրածն ալ սխալ չէր » : Խորհեցայ կըսեմ թէ այսպիսի սխալ արտմաբանութիւն մը և վերոյիշեալ պատճառները բաւական են համարելու որեւիցէ բանաւոր և անկողմնասէր անձ մը թէ Վանարմայի դործը արեւոյն լրագրաց պէս պայծառ չէ , և թէ դուք՝ սի-

ւաղղի ինքզինքը պաշտպանելու համար : Գաղղիացոց կայսրը կարողութիւն ունի արգիլելու այս ամեն զինուորական պատրաստութիւնները և փարատելու այս ամեն կասկածները , և եթէ չընէր , անոր լուր թնամն իրտ աղետալի հետևութիւններ հանելը՝ ուղիւ տրամաբանութեան դէմ չէ ամենին » :

«Հաւաստիկ Բարդի լրագրոյն յօդուածը ի պատասխանի թայիլ օրագրութեան » :

«Սուսիցի 19ին հրատարակուած թայիլ օրագրոյն թիւը յօդուած մը կը պարունակէ ընդդէմ Վաղղիայ՝ որ իւր ուրիշ ամեն յօդուածոցը կը ընդմանին , այն զանազանութեամբ միայն որ այս յօդուածոյն մէջ իւր ամբաստանութիւնները աւելի ուղղակի և աւելի բիրտ են : Արդ թայիլ օրագրի կը համարձակի այս բաւերով զուցիւ : «Սուսիցի քրտանները մեզի հետ պատերազմը մօտաւոր կը համարին . և անոնց զօրքանակը կը յայտնայ թէ աւարտութիւնը այսպիսի հարուստ երկրի մը , որուն նմանը չկայ , պիտի վարձատրէ իւր քաջութիւնը և դո՛ւս պիտի ընէ հարստութեան համար ունեցած իւր անյագ տենչը » :

«Ինչ պատասխանելու է այսպիսի ստույգ և յայտնի լրագրութեանց : Սուսից տեսաւ թայիլ օրագրի որ Վաղղիայ զօրքանակը յայտնեցաւ երբէք որեւիցէ երկրի մը աւարեն , և թէ իւր թնամեաց կողմուտը իւր քաջութեամբ վարձքը եղած ըլլայ : Եթէ թայիլ օրագրին բանաւորութեան սովորութիւնները ունենայինք , շատ դիւրին էր մեզ քաջագոյն պատասխանելու տալ . քանզի բաւական պիտի ըլլար մեզ քիչ մը բազմատական պատմութիւն ընել . բայց չէ՛մք ընէր : Չէ՛մք ուղեր խօսելու չնդկաստանի վերջին պատերազմին իրաց , Չէ՛մք ուղեր նաև յառաջ բերել Չինաստանի մէջ անցած անցքերը Վանարմայի առնուելն և տեղ , այսինքն քանզի մը , յաշիշտակութիւնները քորս ի դործ զրին անգղիացի զինուորները ի մեծ դարձացումն և ի մեծ ցու մեր զինուորական ծովային պաշտօնատարաց և նաւատեսոց , որոնք չէին գիտեր . կրտս ծանրաբարոյ պատմիչ մը , թէ Սեւանի Երիտասարդ ինչպէս կը հասկենայ պատերազմին օրէնքները՝ նկատմամբ Սուսիցի բարբարոսաց : Այս օրինակ յիշատակութիւնները անպատեհ կերպին մեզ , և եթէ թայիլն բիրտ թնամանքները չըլլային , երբէք հասարակութեան միտքը պիտի չձգէինք այն անցքերը . բայց նոյնինքն յիշեալ օրագրի ստիպեց զմեզ այս քանիւր խօսքը՝ զուցիւ » :

րեւի՛ բարեկամ , կրնաք սխալել բարեմտութիւն , ինչպէս սխալած էք , Արշալուսոյ յօդուածոյն նպատակին իրաց ձեր ըրած գատողութեանը մէջ :

«Սուսից տրամաբանութիւն ըսի վերը . և կուզեմ քանի մը օրինակով ասպոյց ցանկէլ » :

«Սեւանի՝ անցեալները Սեւանի զի աղջկանց դպրատան և թանգարանին իրաց յօդուած մը հրատարակած էր որ շատերուն պատուոյն կը զգէր . և թէ անոր մէջ սուտ կամ սխալ տեղեկութիւն մը գտնուէր նէ , ազգային աշխարհական կամ հոգեւոր կառավարութիւնը կը պարտաւորէր ազգ մը ընելու լրագրագետներուն և պահանջելու որ նոյն սխալը ուղղեն . ասի չեղաւ , ուրեմն Սեւանի գրածը սխալ չէր » :

«Երեւանի Բարաբախտի լրագրոյն հոկտեմբերի 5-17ին Վանարմայի խառնութիւնը իրաց յօդուածով յօդուածոյն գեմ բողբ մը և ազգ մը չեղաւ ազգային աշխարհական և հոգեւոր կառավարութեան կողմանէ . ուրեմն յոռաբանը գրածն ալ սխալ չէր » :

«Արշալուսոյ Բարաբախտի հոկտեմբերի 16 թուոյն մէջ հրատարակած յօդուածոյն գեմ , զոր դուք մուծ , կասկածելի և մեղադրանաց արժանի կը համարէք , ազգային աշխարհական և հոգեւոր գերագոյն ժողովոց կողմանէ մինչև ցայսօր ամենին բողբ մը և ազգարարութիւն մը չեղաւ . ուրեմն Արշալուսոյ գրածն ալ նչ մուծ է , նչ կասկածելի և նչ մեղադրանաց արժանի » :

«Կրտսններ , յարգոյ բարեկամ , թէ ինչպէս յաջողութեամբ ձեր զենքը ձեզի գեմ կը գործածուի , և հարկ չկայ ուրիշ փաստեր փնտռելու , համարելու համար զձեզ թէ մեծապէս կը

«Սուսիցի հետեւալ յօդուածը կը յուղարկուի մեզ ի հրատարակութիւն » :

«Սուսիցի Վանարմայի Գաղղիայի Կամար » :

«Երբ որ վարդ մը կը քաղցի , անոր փուշն ինչու որու որու կը փոխուի աղտաւ չէ՛մք կրնաք ըլլալ : Երբ որ բարձր տեղ մը կը ըլլի մը , մեր ամեն քայլափոխ առնելու ս կը գտնուի յաղթեալ թնամուց մը մարմինը : Սուսիցի գործունալու բան մը չկայ երբ որ կը տեսնենք թէ նախանձը զիս սրտի բողբութիւնը առած է և վատ դրպարտիչը ճարտարամիտ անձանց ետեւ կի յայ » :

«Գիտնականը ընդ հանրապէս պակասաւոր կ'աւանդի . ինքզինքը յայտնելու և իւր կարողութիւնները ցուցունելու : Երբ կեանքը դրեան և պատրաստութեանց մէջ կանցնի . չհաւատու որ մեկը կարող ըլլայ անոր ուսման սահմանները անցնի անցնի . և չնդ ունի որեւիցէ դործ եթէ տրամաբանութեամբ չսպասուցուի : Ինչպէս թիւները , որոնք բարոյական իրաւան դրու շաւոր տեսութեան մը իրաց հիմնեալ են իրաւախոհ չեն ըլլար բանութեանը հետ զ կրքերը և նախապաշարութեանը ի դործ կը զնէ : Ինչպէս անկա գիտնականութեան ուրիշ բան չունի : Ինչք երեւան կը հանէ սակին և կը զոտեղայն . բայց իւր ձեռքն՝ աւելի համարձակ ձեռք մը պէտք է որ անոր իրաց կիկըր դնէ սրտի պէտք ընթացիկ դրամայ արժէքը ունենայ » :

«Ինչ անգամ կը պատահի որ մեծ ու գիտնական անձիք ֆիզիկական և միանգամայն խնայական դրութիւնները մէկ տեղ ունենան , թէ պէտեւ այս դուրսագրութիւնը շատ հարկաւոր է մեծ դործանալութեանց բարեւուութիւնը ձեռք բերելու համար » :

«Սուսիցի այս երկու յաղթութիւնները իշտանաւոր կերպիւ արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , աշխարհս պիտ չկրնար ձեռք բերել անոր աշխատութեանց անոր գիտնի երկու մեծ բարիքը զոր այժմ փայլի : Շատ տարակուսելի է , որ միայն Արշալուսոյ ձեր եղբայրութեանը մէջ : Սուսիցի և Սեւանի տեսաւ թայիլ օրագրի արգիւնաւորեալ են թուած շողուելէն , որ աշխարհիս մեծ բովիչն է . և ինչպիսի կը ըլլաք իրեն ի մասին այս բարեբողբ յաջողութեանը թէ մեր օգտիցը համար և թէ փսն օգտից բոլոր մարդկային սեռին : Եթէ իւր բնական գործունէութիւնը և իւր համարձակ փոյթը ի նպատակ ճշմարտութեան՝ հաճայն չըլլային բնութեան արտաքոյ կարգի ձգելը , որով հարկեց և կարգիւնաւորէ իւր ձեռքին բովանքը (դրստմ) առողջութեան և թէ այսպէս չըլլար . կրնաք , ա

տանի մէջ գործածուելով այս դեղը, կարելի ըլլար այսչափ սքանչելի բժշկութիւններ ընել. բժշկութիւններ որ երկրագնդոյ ամէն մասանց ժամանակակից պատմութեան տարեգրութեանց մէջ կարճանագրուին: Ստոր է որ Հարութի բժիշկը միայն Արարիկի երեւելի ազնուականաց մէջ կրնար մեծ հարստութիւն մը գիշել. և շատ հաւանական է որ յիշեալ սակաւութիւ հարուստ ազնուականները պիտի վարձատրեն զնա աւելի առատաձեւութեամբ քան հարստաւոր արարածոց երստապատմութիւնը, որոնք կը ծառայեն զՀարութի իրեն իրենց փրկիչը:

Մեծամեծ արգելքներ անոր սուղն ելան, քանի որ առաջ երթալու համար քայլափոխ մը կրնէր. սակայն երբոր իւր լսիկ գործանցէն դուրս ելաւ, ուր անցուցած էր իւր կենաց անգին տարիները գտնելու և պատրաստելու համար իւր անցեալի անցեալը վասն ամենայնցաւոր, երբոր կրնէր իւր գործանցէն դուրս ելալ դէմ յանդիման գտնուեցաւ բնաբանական իմաստալուծեանց, որոնք զբարեկեցալ էին շատ գարեբու գործածութենէ և հարիւր հազար մլորեալ և շահախնդիր բժիշկներէ:

Հարութի գիտէր թէ Հարութի սնունդը պիտի տրուէր իրեն այն անձինքներէն որոնք քիչ շատ համբաւ ստացած են մարդկային ընկերութեան մէջ, և որոց ամէն օրուան հոցը կախուած է ի մշտնջենաւորութենէ մտրուութեանն, զոր ինքը երեւան համար էր և որոշած էր իւր մտքին մէջ որ խայտառակ է և ջնջէ զայն բոլորովին: Ինչքան բարդաւած և գեղեցիկ թուական այն ծանապարհը որ իւր օտար անձն երեւցաւ, և թէ ուղիւր կամուրջն խոսք տալ ճշմարտութիւնը ջնջելու և խափանելու համար, և դարձեալ ինչ բազմութիւ գունդ նախանձոտ գայլը իւր ետէն պուստի «Հարակրտութիւն»: Իսկ Հարութի բժիշկը մէկ կողմ ձգելով ամեն անձնական խորհրդածութիւնները, թէպէտ շատ աղկ ծանցաւ իւր վայ գալու վտանգները, և միայն իւր բանականութեան լոյսը և իւր պարտականութեան շարժախթը իրեն առաջնորդ ունենալով, նետուեցաւ ախտահար մէջ քորովելու համար, իւր ամենակարող գիւտը երկրիս ամեն ժողովոցը և տարածելու համար առողջութիւնը և երկար կեանքը ուր որ միայն հիւանդութիւնները և մահը կը տիրէին յառաջագոյն:

Արարչաց նախնիքաց թուոյն մէջ հրատարակեցինք Վաղղիացոց կայսեր առ թագաւորն

Սարտենից գրած նամակը: Ստորս Սարտենից թագաւորին կողմէն, այս գրութեան իբր պատասխան, նամակ մը հրատարակեցաւ իտալական օրագրաց մէջ, և թէպէտ այս նամակը չիւժու և անհիմն կերևի, այսու ամենայնիւ արժան համարեցինք թարգմանելու և հրատարակելու: Ի սրտածառս հետաքրքրական իմաստիցը զոր կը պարունակէ:

«Յամին 1830, կրտէ այս նամակը, ազգային ժողով մը տուաւ զթագաւորական թագը (1) ըլնանի դքսին, և բոլոր Արարիկի ընդունեցաւ զՍարտենից: Արարչին ժողով մը վճռեց զթագաւորական փոխանորդութիւնը (բեժանս) իւր պէլ խորհուրդն Սարտենից մէջ և ընդունեցաւ զՍարտենից կողմէն թագաւորական (2) ըլնանի յիշող ժողով մը զընդունեցաւ թագաւորական գահէն և Արարչին այս ամեն եղանակները հաստատեց: Հատ ժամանակ չկայ, Վանուբեան իշխանութեանց մէջ ժողով մը ջնջեց եւրոպական խորհրդակցութեան մէկ յօդուածը, և Արարչին դէմ չգրաւ այս ջնջմանը:»

«Երջայէն ժողովոցեան կամքը բարձրացոյց փառաւորագէտ զՋեր Ա. Եհափառութիւնը ի կայսերական գահէն: Աւրեմն, ի շնորհիւ իտալացի ժողովոցեան պիտի արդեւուի, ինչպէս վիճարանութեան ներքե պիտի գրուի անոր իրաւունքը զոր ունի զընդունեցաւ թագաւորական ցեղ մը իւր իշխանութենէն և անոր տեղ ուրիշ պետութիւն մը հրատարակելու. ինչպէս իրաւունք պիտի չունենայ փոխելու երկիրներու գրութիւնը որ թէպէտ և հաստատուած է զաշխարհութիւն մը բայց Ջեր Ա. Եհափառութիւնը խոսք գոյն (Մաճիկայի և Սիֆիլիոյի մէջ): Եւ թէ իտալացոց ընթացքը սպասամբ ժողովոցեան մը ընթացքը կը շարունակուի. և թէ քուէրակութեամբ եղած անոնց որոշումը անվաւեր է, յայնմամ պէտք է նորէն կորագործուի 1813ին Արարչին:»

«(3) Գոտտափառ տէր մէք երկու կէն և երկու չափ չունիմք: Իրաւունքը մի է և յաւիտենական և հիմնեալ չէ թագաւորական ցեղերու վրայ, որ անցաւոր են, կաղապարն և կը մարին, այլ ժողովոցեան վրայ որ յաւիտենական է:»

Պէրլինէն կը գրեն: Չինաստանի մէջ պատահելու գեղեցիկը և յառաջագիծութիւնները ամեն կառավարութեց ու շարժութիւնը զարթուցին. բանդի կիմանամբ թէ ծովային զանազան տէրութիւնները այսինքն իրաւական, Ասորիան, Սուէի տէրութիւնը,

Տանիմարգը, Բորթոկալը, Սպանիան և այլն ի կը պատրաստուին երեսփոխաններ յուղարկել յիշեալ երկիրը:

Արդէն իրաւոյն երկու պատերազմական նամակեր Տանիկէն մեկնեցան և Միգրիա հասան, ուսկից ուղղակի Հնդկաստանի ծովը պիտի երթան: Քանի մը օրէ ետեւ, Արարչին անուն շոգեշարժ գործէն ալ Սթրալսնտէն պիտի մեկնի և Գլուխ բարեյուսոյ հրուանդանը պիտի երթայ, ուր պիտի գտնէ իրաւոյն միւս նաւերը: Արարչին շոգեհաւով իրաւոյն կառավարութեան կողմէն արտաքոյ կարգի գետնան մը պիտի երթայ, որ Չինաստանի և Ղաթնի հետ գաշխարհութիւն մը հաստատէ: Կամուպէս յիշեալ կառավարութիւնը նոյն շոգեհաւով յատուկ պաշտօնատարներ կը յուղարկէ որ քննեն Չինաստանի երկիրը թէ գիտութեանց և թէ վաճառականութեան նկատմամբ:

«Երբ պարզուի նոյն մեքերի 10էն կը գրեն:»

«Քանի մը ժամանակէ հետեւ ճարտարութեան վերաբերեալ մեծ գործքերը կը բարձրագոյն իրաւաստանի մէջ, այս օրերս խօսք կը լսուի քանի մը նոր և հոգ ընկերութեանց համար, որ կառուաւելու վրայ են: Այս ընկերութիւններէն մէկը, որ արդէն կառավարութեան հաւանութիւնը ձեռք բերած է, միտք ունի երկրորդ ձանապարհ մը շինելու, որ Սոսիոլային միջնա Պարսից սահմանագրութիւնը պիտի երթայ: Այս մեծ երկաթ թուղին Սոսիոլային մեկնելով զէպ ի (Էստ) իկոյ սահմանագրութիւնները պիտի երթայ. ետքը պիտի վերագոտնայ Վալիասէն և Սպանիա մօտ գալով այնտեղ պիտի վերջանայ: Յիշեալ ընկերութեան զբաժանուելու 1000 միլիոն ֆրանք պիտի ըլլայ. և հաշիւ կը լսուի թէ 4000 հազար մլոր ճամբու մը համար որ պիտի շինուի, 222,000 ֆրանք պիտի երթայ առ իւրաքանչիւր հազար մլոր, վասն ամենայն ծախուց առաջին հաստատութեան:»

«Սուրիշ ընկերութիւն մը ևս, որ ամերիկացի հարուստ անձինքներէ բաղկացեալ է, հրաման ինքրեց Սոսիոլայ կառավարութեանէ որ իրաւոյն սուրիշ ձանապարհաց մէջ Վերիկացոց զբութեանը համաձայն, երկաթուղիներ շինելու տայ կառք ձիով քաշելու գրութեամբ: Այս ընկերութեան զբաժանուելու, որ արդէն պատրաստ է, 100 միլիոն ֆրանքի կը հասնի:»

«Երբ պարզուի ամեն տրական կացութիւնը իրաւ գեղարդութեան մէջ կը տեսնուի և ստակը շատ հազուադիւր է:»

Արդ մեր մէջ պատահած այս վիճաբանութիւնը աղէկ իմանալու և արդար գոտորութիւնը ընելու համար, հարկ կը համարեմ բարեւեր հասարակութեան աչոց առջև գնել զյոյսուածը որ հրատարակեցաւ: Արարչաց 608 թուոյն մէջ և ձեր պատասխանայն և Կահան մարը:

Ահաւորիկ իմ գրածս:

«Հետեւեալ յօդուածը, զոր յոտնալ քը Քանսի խնդիրը լրացրի կը հրատարակէ իւր թուոյն մէջ որ ի 5-17 ամսոյս, մասնաւոր նշանակութեան արժանի է, և որուն վրայ աղբիւն երեւելեաց ու շարժութիւնը կը հրատարակուի:»

Նիցեալները կրծական շարժման մը վրայօր խօսեցանք, որ յայտնուեցաւ մօտ ժամանակներս Վերանիի և Պրուսոյի մէջ, և ուր շատ մարդիկ հոսակական կրծք ընդունեցին զորոցուցուցաւ: Ի յոմ մասնաւոր նամակներէ կիմանամք թէ Վանտ մայի կողմը գտնուող շիտարանեալ Հայերը սրտեր են Հոսակաւոր ըլլալու յետագայ պատճառաւ: Այս Հայերը ինչոք են Կոստանդնուպոլսոյ Պատրիարքէն, որ իրենց առաջնորդը փոխէ. սակայն ինչ իրեն մեթոտելով, ուրիշ ճար չեն գտնի խաղտելու իրենց հազար հոսիւն անկարգ կառավարութեանն ուրուն զոհ կը ըլլային, բայց միայն Հոսակ կողմը գոտնալով: Վհա այս կերպիւր Պրուսոյի շրջակայները շատ միլիոն բնակիչ հոսակաւորան եղան:»

«Յիշեալ լրագրոյն առաջիկայ յօդուածոյն մէջ ուրիշ զրոյցածները առանց քննութեան ստանալու, որ ստուգութեան կարօտ են, տարակոյս չունիմք թէ շատ միլիոն բնակիչ ըսելով վնասուի կը ըսուի:»

Ահաւորիկ ձեր պատասխանայն Կահան մարը:

«Այդ լրագրը Վանտ մայի Հայոց խոսիւթիւր պատմող ըլլալու պատրուակով Հայ եկեղեցականի մը այսինքն իրաւական արքեպիսկոպոսին և հետեւեալ բոլոր Հայ եկեղեցականաց թշնամանք ընելու կը ընէ, և Հայ եկեղեցիները կը բանոյ արժանի պատասխան մը տալու անոր. զուր արձագանքով կրտէմ, անոր ծանր թշնամանքներուն ամենաթեթեւ պատասխան մը տալէն ետեւ թէպէտ և բարեմտութեամբ, սակայն կոտորածի խօսքեր կրնէր կամ լու ևս ըսելք այնպիսի մեթ կերպով կը գրէք մէկ երկու խօսք, զոր շատ մարդիկ կրնան սլիւսլ կերպով մեկնել, ինչպէս որ կը մեկնեն կոր ալ:»

«Վանտ մայի առաջնորդին վրայօր յոտնալ լիւրջին խօսքերը գնեցու գտեւ, երբոր կաւելցրելէք թէ «առանց քննութեան ստանալու ուրիշ զրուցածները, որոնք ստուգութեան կարօտ են»: . . . ստով տեղի կուտար շատերուն կասկածելու թէ, յոտնալ ըսածներուն մէջ ճշմարտութիւն ալ գոտած ըլլաք կամ գոտնուած ըլլաք. երբոր ալ ամենին ստուգելու ստղիլու կարօտութիւն չկայ, ու Վանտ մայի գործը այսօր արեգական ըլլային պէս պայծառ կերպիւր, և որուն միմիայն ծուռ և տկար աչք ունեցողները կարող չեն նայելու:»

«Սուրի և վհահանք բարեկամ, յոտնալ խոսքերը երբոր հրատարակուիս անձի մը պարտուցն անփոյթ գանդիլով թշնամական ուղու յօդուած մը մատուցում աստէն, առանց հասուն քննութեան գտնի կը հրատարակուի զուր»

կըսեմ, կը պարտաւորելը անոր հրատարակածը փոխանակ մեթ ու կասկածելի խօսքերով ջնջելու գտեւ, կը պարտաւորելիք բացարձակագէտ գտնի ընդունել կամ բոլորովին մերժել անոր պակաս թողածը զուր կատարելով, այն է ճշմարտապէս ուղու քննութիւն մ'ընելով:

«Գանք հիմա ձեր ընկեր քննութեան. ստի ալ ընելու և Վանտ մայի գործը յոտնալ լիւրջ մամին բոլորովին հակառակն եղած ըլլոյց հաւ կընալու համար, կարծեմ բաւական էր Վանտի և Սուրի նոյն նիւթին վրայօր գրածներն ու շարժութեամբ կարգալը. ուր պիտի գտնելք գործին բուն եղելութիւնը. ստանք բաւական համոզում մը կրնային տալ ձեզի, երբոր մտածելէք նախ թէ մենք յոտնալ աւելի գիւրութեամբ կրնայինք հասկնալ Վանտ մայի լիւրջը երբ խօսելու խօսք կուգային մեր վրայ. և երկրորդ սա թէ սողային լրագրոց մէջ ըստ կամ սխալ տեղեկութիւն մը գտնուէր նե՛ ազգային աշխարհական կամ հողեւոր կառավարութիւնը, իր պատիւը պահելու համար, աղք մը ընելու կը պարտաւորէր լրագրագետներուն և պահանջելու որ իրենց սխալը ուղղեն. ստի չէ գոտ, ուրեմն Հայ լրագրոց գրածն ալ սխալ չէ:»

«Իսկ եթէ այս երկու մտածութիւնները բաւական չեն կրնար ըլլալ ձեզ համոզելու, կրնալ իր լրագրագետներուն գրածն իսկ ստուգելու համար, յաճախ Վանտ մայի երթելու եկող և մանաւանդ այս կուրսին ատեն շարունակ ի Վանտ մայի գտնը վող նոյն իսկ ձեր քաղաքակցներուն հարցու փորձ ընել. որոնք միմիայն իրենց առատութիւն համար հոն գացած անձինք ըլլալով բոլորովին»

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ , 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ

ԱՌԻՏՔԱՆՈՒՄ ԵՆԻՐԻ

Չմուսնիս , 27 Նոյեմբերի

Վրասական բարեկարգութեան խնդիրը կառավարութեան յատուկ խնամքը և հոգատարութեանը ենթակայ եղած է : Կըհաստատեն թէ գաղափարութիւն մը հաստատուած է ՚ի մէջ Բարձրագոյն Վրաս և գլխաւոր սեղանաւորաց սպարաբաղբիս , վսխճան մը տալու համար փոխանակութեանց և գրամաց գինեւորուն ելնելին : Կըսուի թէ օմանեան կառավարութիւնը խոստացեր է բոլոր թղթագրամները և զէլէի գրամաց մէկ մասը , որչափ որ կարելի է շուտով ժողովելու , վերջին փոխառութեանէ մնացած ստակով : Լը սեղանաւորները խոստացեր են 1 ոնտանի վրայ եղած փոխանակութեանց գինը 110 զի ի իջնելու և հաստատուն պահել այս գինը : Երանաւորաց այս գործոյն պատճառաբանելու փոխարէն հաստատուելու համար , Բարձրագոյն Վրասը ութը միլիոն զի չի չափ խոստացեր է , կրան , վճարելու :

Եթէ այս զրուցումները հիմնաւոր ըլլան և ՚ի գործ գրուին , տարակոյս չիւյ թե գրամական բարեկարգութիւնը պիտի հաստատուի :

Մտերս արտաքին գործոց տեսուչ փեմափայլ Մուստ փաշան անհաճական մեծ յարգանք իւր հրաժեշտը մատոյց օգոստոսի 11 թիւին . բայց Կորին Վեհափառութիւնը չհաճելով ընդունիլ անոր այս խնդիրը , հրաման ըրաւ որ շարունակէ իւր պաշտօնը . ուստի արտաքին գործոց տեսուչութիւնը ՚ի գործ կը գրուի միշտ փեմափայլ Մուստ փաշային խոհական և արժուն հոգատարութեամբ :

Բարձրագոյն Վրասը շարունակ խորհրդակցութիւններ կը ընդունի անհաճականութեամբ բարձրագոյն Վեհափառութիւնը :

Վերջոյ գետպան փեմափայլ սըը Հէնրի Մայթըն Վիլլիքը անցեալ շաբթու կոյսերական պաշտօնը երթալով երկար ժամանակ տեսուչութիւն ըրաւ օգոստոսի 11 թիւին հետ :

Ստանուալ Կրանիստիկոնիք իրար կը ծանուցանէ թէ օմանեան կառավարութիւնը որոշեց Բարձրագոյն Վրաս գործակալաց ամսականները նուազեցնելու : Ըսյով հարուրին 20 պակաս պիտի վճարուի բոլոր այն ամսականները , որոց գումարը ամիսը 5 համ 6 հոգար զոչէն աւելի է :

Բաց յայտնան նահանգաց քաղաքական կառավարութեան մէջ շատ պաշտօններ , որոնք անօգուտ և աւելորդ ծախուց պատճառ են . ջնջուցան , կրսէ յիշեալ օրաքերը :

Վոյն օրաքոյն նոյեմբերի 23 թուոյն մէջ հետեւեալ յօդուածը կը կարգուի .

«Վոյնեալ շաբթ օրը , Վեյոլուի Յունաց

անտարբեր էին և անկողմնապահու թ կրնային ձեռն յայտնելն է արդար և սրն է յանցաւորը » :

Ընտանիքայ նամակ վերջացնելու ժամանակը , կը համառօտեմ անոր իմաստը՝ կրկնելով թէ իմ միտքս Պանտրմայի խառնեալ երկու կուսակցութեանց մէջ պաշտպանել չէր և հիմա ալ չէ . իմ միտքս նոյն ցաւալի գործոյն վրայօք գատու զուրթիւն մը ընել չէ , և չեմ կրնար արդարութեամբ ընել , ըստորում հարկաւոր անդիւրութիւնները չունիմ . սակայն գժբարդութեամբ ազգային կռիւներ տեսեր եմ . հոգեւոր առաջնորդաց և իրենց Ժողովրդոց մէջ պատահած խռովութիւնները սովորաբար ինչպէս կը ծնանին , ինչպէս կը ծնանին և ինչպէս կը բորբոքին , քիչ շատ գիտեմ : Հասարակ ժողովուրդը այսպիսի կռիւներու մէջ , թէ պէտեւ խումբ խումբ գալու ըլլան ինչպէս որ կը լսէ , պարզապէս գործիք (ալաթ) մըն է . զոր երբեմն ազգին զխաւորները կը գործածեն և երբեմն հոգեւոր առաջնորդները : Կարճ խօսքով այս տեսակ խռովութեանց վրայօք խղճի մտք գատուութիւն մը ընելը խիստ դժուար է և արեգական ըլլալն օրինակը զոր կու տար , կարծեմ թէ անյարմար է :

Ողջունելով զսիրելի բարեկամը իմ արժանաւոր մեծարանօք , մնամ

Յարգութեան ձերուս
խոնարհ ծառայ
Ղ . Ղ . Ղ :

ժայր եկեղեցին փառաւորապէս տօնեց սուրբ Մատուածանի ՚ի նծայումն ՚ի տաճարն , որուն անուամբ կառուցեալ է : Կոստանդնուպոլսոյ տիեզերական (Օիօսուսուօս) պատրիարքը՝ նը սինօթին բոլոր անդամներովը , ներկայ գտնուեցու հանգիսաւոր պատարագին որ մատուցաւ : Եկեղեցիէն ելելէ ետեւ , Վորին Սրբազնութիւնը այցելութեան գնաց Յունաստանի գործակաւոր քիթ Օանտին և քիթ Պարոցցիին , որ նոյն գետպանատան առաջին թարգմանն է : Եյս այցելութեանց ժամանակը՝ սուրբ սինօթը ընկերակց էր Վորին Սրբազնութեանը :

Վատրիարքը՝ միշտ ընկերութեամբ սուրբ Սինօթին , յետ այնորիկ Վաղղիոյ պաշտօնը գնաց վեմափայլ գետպանին այցելութիւն մը ընելու համար : Վորին Սրբազնութիւնը պարտեցաւ մեծ որահը և գահակալ պաշտօնական սրահը՝ ուր դրուած էր օգոստոսի 11 թիւին կոյսեր կենդանագիրը , որուն առջև աղօթք մը ըրաւ : Ըմենագարու պատրիարքը՝ յայտնելով թէ կը ցանկայ պորտիւլ սուրբ Ղուստօփիկոսի մատուար , հրաւիրուեցաւ ներս մտնելու ՚ի ձայն դանդախաց , ուր ընդունուեցաւ իւր բարձր աստիճանին վերաբերեալ ամեն կերպ մեծարանօք : Վորին Պարոցցին ընկերակց էր Վորին Սրբազնութեանը մինչև ցիւղին այս ամեն այցելութեանց :

ՔԱՆԱՔԱՆ ԵՆԻՐԻ
Չմուսնիս , 27 Նոյեմբերի :

Ցաւալի է մեզ ծանուցանել թէ գիշերները գողութեան դէպքեր յաճախ կը պատահին ամեն թաղերը : Ըրանց յիշելու պատի գողութիւնները , որ Հայոց թաղերը ևս կը ընան , անցեալ շաբթու մեծ ու զարմանալի գողութիւն մը տեղի ունեցաւ Պարոցցի ըսուած շուկային մտ : ուր վաճառականի մը մթերանոցը բանալով , գողերը յանդգնեցան երկաթէ արկղը վերցնելու , ուր 70-80 հոգար զէչ կայ եղեր : Բարձրագոյն օտարկանութիւնը փութոցաւ հարկաւոր եղած հետազոտութիւնները ընելու և կը շարունակէ իւր ջանքը . բայց տակաւին այս յանդուները գողերուն հետք չգտնուեցան :

Հայկազուն բժիշկ փեմափայլ Վեթաք Վեյը՝ որ ժամանակէ մը ՚ի վեր Երկրպետ կը գտնուէր , անցեալ շաբթ օրը հասաւ Երզր , և երկու շաբթի օրը շարունակեց իւր ճանապարհորդութիւնը Կոստանդնուպոլսու երթալու :

Վորահաստատ Հայրենի ընկերութիւնը շարունակ կաշատի և կը պատրաստուի ուսումնասիրական ազգօգուտ գործերու ձեռք պահելու : Ըսյով կը լսուի թէ Վանիսայի Հայոց գպրատան թուրքերէնի գատուութեամբ վարժապետին կէս ամսականը ինքը կը վճարէ :

Յիշեալ ընկերութիւնը միտք ունէր ատաղձագործութեան (տիւրկերիք) փոքրիկ գործատուն մը հաստատելու Երուսաղէմի վարժարանին քովը , որպէսզի չբաւոր ծնողաց մանկանքը այն տեղը ձրկաբար սովորին այս շահարէր արհեստը . բայց թեթեւ քաջալերութիւն մը զոր ընկերութիւնը խնդրեց ազգային հոգաբարձուներէն , մինչև ցայսօր ՚ի գործ չըրուելով , այս ազգօգուտ առաջարկութիւնը այնպէս ՚ի կախ կը մնայ :

Մարտը կը հրատարակէ թէ Պանտրմայի Հայոց խառնութիւնը գաղափար է , և սէրը ու միաբանութիւնը հաստատուել է մէջերին . բայց Վեյըն կրսէ թէ սխալ կամ սուտ է Մարտի տուած լուրը , և կը յարէ թէ «Պանտրմայի խառնութիւնը գաղափար չէ և օր օրի ալ մեծնալու վրայ է » :

Վարդաբիս Հաւատոյ տարածման (բրոքսիանտա) գպրոցը , ուր 15ի չափ հայ պատանիներ ևս կը գտնուին գիշերով ցորեկով , օր ըստ օրէ յառաջ երթալու վրայ է : Եյս ուսումնասիրական վերատեսուչ մօտիւ Պոտրէ եկեղեցականը Կոստանդնուպոլսու ճանապարհորդութիւն մը ընելու պարտաւորուելով , յիշեալ գպրոցին վերատեսուչութիւնը առայժմ հաշակաւոր մօտիւ Իօթէն Պորէ քահանային յանձնուած է . որ Լազարեան կրօնաւորաց առաքելական փոխանորդ է ՚ի կոստանդնուպոլսու և ըստ երկամանց ժամանակ մը Իզմիր պիտի մնայ :

Վիսնը այս շաբթու 173 զի ը վաճառեցաւ չէքին և քիչ մը հանգարտութե մէջ կը գտնուի : Տարին կու ըլլի և 8500 քուրձ գանաղան տեսակ տորն վաճառեցաւ 225-262ի կենդ ինար : Երկրայ փալատու տին գինը՝ 77-82 զի չէ : Թրեատու տեսակներ՝ 108-113 , և այս գիներով բաւական սպարանք ծախուեցաւ :

ՊԱՆՊԱՆՈՒԹԻՒՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ



Հուրուի գիշարաբերով :
Խնջու համար հիւանդութիւնները աղետալի փոխանակ կու նենալ :

Վանդի փոխանակ անոնց պատճառաւ ուշադրութիւն մատուցանելու , անոնց արդիւնքը կը զննենք . և փոխանակ ուշադրանոնց արմատը ջնջելու , միայն հետեւութեանց հոգ կը տան : Հուրուէի գեղահատից ներգործութիւնը կատարելու պէտ այս գրութեան հակառակ կերպիւ կազդէ . այսինքն մեր միտքն գաղտնի գործարաններէն և արեան շրջաբերութեան կարտաքրէ անտարբեր և փասակար նիւթերը , որոնք բորբոքու մնացաւ , ջեթմ , Թուրքիսի և Ֆիգիական շուկաները կը պատճառեն . և այս կերպիւ հիւանդութեանց աղբիւրը ջնջուելով , անոնց հետեւութիւններն ալ աներոյթ կը լլցան : Սուղբական զեղերը ժամանակաւոր աղեկութիւն մը միայն կը պատճառեն հիւանդին , իսկ այս գեղահատերը , ընդհակառակն յարմարաց տի կը ջնջեն զհիւանդութիւնը :

Վատաւորութիւն :
Վատաւորութիւնը սովորաբար յառաջ կը գալի ջրային անկարգութիւններէ . որոնք սրտին գործողութիւնը կը լրարանեն և մեր կենդանական բոլոր կարգը աները մեկտեղ կը արեն : Արդ՝ այս պատուական գեղահատերը ջրային գրութիւնը (սինթէթ) կը կերտահաստատեն թէ և արեւած ըրայ , սուղջութիւնը և միտքը կը ջնջուցնեն այնպիսի գեղաբերու մէջ ուր միւս ամեն գեղերը բան մը չեն կրնան ընել :

Երգի հիւանդութիւն :
Երգի (գառա ճիւղ) հիւանդութիւնները և մարջը շատ անգամ անհասարակ ցաւեր կը պատճառեն : Որչափ անձինք արդէք այս ցաւով վնասեալ ըլլալով , չեն գիտեր բժշկուելու միջոցները , որոնք իրենց մօտը կը գտնուին : Եթէ այս դեղահատերէն քանի մը հատ արեւելու ըլլային , ինչպէս որ նշանակուած է իւրաքանչիւր ծանուցաբար մէջ , շուտով պիտի ազատուէին իրենց ցաւերէն : Հիւանդութիւններէն շատերը , որոց թիւթակայ է մարդոյ մարմինը , կրնան քիչ ժամանակուան մէջ ջնջուել այս գեղահատերը գործածելով : Ինչպէս որ ապացուցուեցաւ բազմաթիւ օրինակներով :

Վտանգաւոր ժամանակ :
Եթէ կանայք հոգ չեն ըրտ ժամանակին գործան տունը այն թամար և փետակար հիւանդութեանը երբ որ անոնք ընթացքը գաղտնէ , իրենց սուղջութիւնը և կեանքը իսկ անոնց կը ջնջուի կրտարուի իր և հեղեղէ մը : Այս ամեն փոստգուտ արտից հաստատուն գործունը Հուրուէի գեղահատերէն են և այս գեղեմով կանայք կրնան իրենց փոստակար ժամանակը (ամ քիթի) ապահովութեամբ անցնել և իրենց սուղջութիւնը վայելի : Այս գեղահատերը օգտակար են նաև կանայց վերաբերեալ ամեն հիւանդութեանց և ինչպէս որ կը պատահի կատարեալ հասակին մէջ :

Գպրատուութիւն և տխրամտութիւն :
Հոգաբարձու անձինք գէ կը լլան այս տեսակ անտաղձութեան (կրօնաբար) , որ անոնց այսօր առջև հրէ ըն մե կառուու , և չեն գիտեր իրենց ցաւերը թեթեւեղութեամբ հարկաւոր գործուն , այն ինչ այսպիսի գեղաբերու մէջ Հուրուէի գեղահատերը շատ անգամ մեծ ներգործութիւններ ունեցան : Առտի շարունակ գործածութիւնը այս պատուական գեղահատից հարկաւոր գալու թեթեամբ ՚ի կերպիւ , իսկին կը ջնջեն ամենամար գեղաբերու արտի և հիւանդ ըլլան : Ազգային ջրային գրութիւնը (սինթէթ) կը հանգարտի և հիւանդը գործուն կը առաջնութիւնը կը շարունակուի : Այս գեղահատերը յատկապէս խիստ օգտակար են փոստապայ հիւանդութեանց :

Վրահատական ջերմք (Ֆիլիք երթելով թանթ) : Երկրաբերութիւն (ամթ) : Վարձային ջերմք (Ֆիլիք պիլօք) : Խիթ (քոլք) : Ցաւք որովայնի : Թուրքութիւն և նուազաւոր ուսոյ : Օճիկ (երանձրգ) : Կանայց անական օրինաց ա կարգութիւնը : Վատաւորութիւն (նիկրիս) : Գլխացաւութիւն : Բորբոքումն : Գալուկի (սպլըք) : Երկրամտեմտութիւն : Տեւատեմտութիւն (մայալ) : Յօլպաւորութիւն (րիւմաթիս) : Վիւարդեմտութիւն : Վարանոյի ցաւ : Բարկամ խիճ միզանոյի : Բաւոյք (գլեմօք) : Կեղք (իւլու) : Ամեն տեսակ որդերը (սողունք) : Արդողիտեան արտերը : Այս գեղահատերը , որ կը ջնջեն զանոնք գանողին անձնական վերակցութեամբ , անոր ընդհանուր գործարանաց մէջ կը ծախուին ՚ի լնատն Սերէնի կոլուած թաղը թիւ 244 , և ՚ի Նոր Եսրթ Միտեն Էն թաղը թիւ 80 : Իսկ ուրիշ երկրները , իւր գործակալաց քով կը ծախուին : Կոյս անունները հետեւեալներն են . Իզմիր Իթար է ճիւղի , և մօտիւ Բալքի միջը , որ Գարսոսի արեւմտ անուն գեղափոստի կանութիւն տեսն է . Կ . Պոլսի Ա . Ստամբուլ . Գ . Տեւատեմտ . Ազգայնաբարձ : Բ . Բէրլինի , Իտալի կոյսարի , Բուս կը լինի ճ . Սթիւրբոլի , Սպլթա . Ե . Սիւր , Կուրէշ Էրկա Վրահաց :

Վարձարտեր ըրագրոյս .
Գլխա Վ . Պալարաբարձ :
Ի ՏԳԱՐԱՆԻ ԱՐԱՆՈՒՄՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ